

Հարկային Վարկեր

Աշխատողները և ընտանիքները, ներառեալ ITIN-ի սեփականատերերը, կրնան իրաւասու ըլլալ հարկային վարկի, որ կրնայ հազարաւոր տոլարներու հասնիլ: Տեղեակ եղէք, թէ ինչպէս կրնաք պահանջել ձեր վարկերու (credit), CalEITC4me.org կայք այցելելով կամ թէքսթ ուղարկելով EITC 855-620-2180 թիւին:



ՕԳՈՒՏ	ՈՎ ԻՐԱԲԱՍՈՒ Է	ԳՈՒՍԱՐ
<p>Մանկական հարկային վարկ</p> <p>Child Tax Credit</p>	<p>17 և ավելի փոքր երեխաներ ունեցող ընտանիքներ</p>	<p>Պահանջեցէք աւելցուած Մանկական Հարկային Վարկը, իւրաքանչիւր երեխայի համար մինչև \$3600 տոլար, երբ դուք կը ներկայացնէք ձեր հարկերը: Եթէ դուք ամսական վճարումներ ստացած էք, դուք կրնաք պահանջել մինչև \$1800 իւրաքանչիւր երեխայի համար:</p>
<p>Քալիֆորնիայի վաստակած եկամտահարկի վարկ</p> <p>California Earned Income Tax Credit</p>	<p>Քալիֆորնիայի աշխատողները և ընտանիքները, որոնք կը վաստակին \$30,000-էն նուազ և կը ներկայացնեն իրենց հարկերը: ITIN ունեցող ֆայլերը նոյնպէս իրաւասու են:</p>	<p>Մինչև \$3160 ընտանիքներու և \$255՝ աշխատողներու համար, որոնք երեխայ չունին:</p>
<p>Երիտասարդ երեխաներու հարկային վարկ</p> <p>Young Child Tax Credit</p>	<p>Քալիֆորնիայի ընտանիքները, որոնք կը վաստակին \$30,000-էն նուազ և ունին առնուազն մինչև 6 տարեկան : ITIN ֆայլեր ունեցող ընտանիքները նոյնպէս իրաւասու են:</p>	<p>Մինչև \$1000 տոլար</p>
<p>Դաշնակցային վաստակած եկամտահարկի վարկ</p> <p>Federal Earned Income Tax Credit</p>	<p>Ցածր եկամուտ ունեցող մարդիկ, որոնք կ'աշխատին և հարկ կը ներկայացնեն Սոցիալական Ապահովութեան թիւով, կրնան իրաւասու ըլլալ:</p>	<p>Մինչև \$6728 տոլար ընտանիքներու համար և \$1502 տոլար՝ աշխատողներու համար, որոնք երեխայ չունին:</p>



IT'S YOUR MONEY
GET IT!
CAL EARNED INCOME TAX CREDIT





Ինչ պետք կրնաք ունենալ ձեր հարկերը պատրաստելու համար

Հարկերու պատրաստութեան ժամանակն է և որպէս Քալիֆորնիոյ աշխատողներ դուք կրնաք հարկային վարկեր ստանալ CalEITC-ի նման ծրագիրներու միջոցաւ: Պատրաստ եղէք ձեր հարկերը ներկայացնելու, որպէսզի կարենաք ձեր հարկերը նուազեցնել և նոյնիսկ ձեր գրպանը վերադարձնել կանխիկ գումար մը:

Ինչ պետք պիտի ունենաք

- Ձեր անձը ներկայացնող լուսանկարով անձնագիր
- Ընկերային ապահովութեան քարտեր (Social Security cards) և կամ հարկ վճարողի անհատական թիւ (Individual Taxpayer Identification Number, ITIN), զանազան ֆորմեր ձեզի և ձեր ընտանիքին համար:
- Նախորդ տարուան հարկերու թղթածրարը (եթէ կայ)
- Չեղարկված չէք մը կամ դրամատնային հաստատագրեր՝ որոնք կրնան ձեզ ուղարկուելիք գումարը ուղղակի տեղադրել ձեր դրամատան հաշիւին մէջ:
- աշխատավարձի փաստ (w-2) իւրաքանչիւր աշխատատեղիի համար
- Երեխայի կանխավճարային հարկային վարկ (IRS նամակ 6419)
- Ձեր երրորդ տնտեսական ազդեցութեան վճարումի վաւերագիրը (IRS նամակ 6475)
- Տոկոսներու ցուցակ (1099-INT ֆորմը)
- Փախտախաղի շահի կտրոններ (ֆորմ 1099-2G)
- Գործազրկութեան կտրոն (ֆորմ 099-G)
- Ընկերային ապահովութեան նպաստներ (Social Security Benefits) (ֆորմ SSA)
- Համալսարանի կամ թէքնիք Գոլէճի ուսումնական թոշակի կտրոն (ֆորմ 1098-T)
- Ուսանողական պարտքերու դիմաց վճարուած տոկոսի կտրոն (ֆորմ 1098-Ե)
- Ձեր երեխաներուն համար վճարուած ցերեկային խնամքի (Daycare) ծախսերու կտրոն (Հաճեցէ՛ք անոր կցել ծառայութիւնը տուող մատակարարին անունը, հասցէն, հարկային ID-ն կամ Ընկերային ապահովութեան թիւը (Social Security number):
- Ձեր կատարած բարեգործական նուիրատուութիւններու ստացագրերը կամ նամակները:
- 2020 թուականին ձեր տան mortgage-ի վճարումներու տոկոսներու կտրոն և անշարժ գոյքի համար ձեր վճարած պետական հարկի կտրոն (ֆորմ 1098)
- Առողջական ապահովագրութիւն ունենալու համար վճարուած սակի կտրոն (ֆորմ 1095)
- Առողջական ապահովագրութեան շուկայի հայտարարութիւն, ներառյալ Covered California (ֆորմ 1095-A)
- Շահաբաժիններու ցուցակներ (ֆորմ 1099-DIV)
- Կենսաթոշակային ծրագիրներ (ֆորմ: 1099-R)

Եթէ ներքոյիշեալ հարկերու հետ կապ ունեցող ֆորմերէն որևէ մէկը.-

- Շահաբաժիններու ցուցակներ (ֆորմ 1099-DIV)
- Կենսաթոշակային ծրագիրներ (ֆորմ: 1099-R)



Text ուղարկեցէ՛ք EITC-ին **855-620-2180** թիւով և օգտագործեցէ՛ք մեր հաշվիչ սարքը՝ պարզելու համար, թէ այս տարուան համար որքան է ձեզի վերադարձուելիք հարկային վարկի գումարը:

Քալիֆորնիոյ տարածքին հարկային վարկեր ստանալու համար ձեզի հարկաւոր Չէ ընկերային ապահովութեան թիւ ունենալը: Նմանապէս ITIN-ով հարկ վճարողները, ներառյալ առանց փաստաթուղթի ներգաղթածները, կրնան օգտուիլ CalEITC-էն և YCTC-էն (Հարկային վարկերը, ինչպէս CalEITC-ն և EITC-ն, համաձայն ԱՄՆ Քաղաքացիութեան և ներգաղթի ծառայութիւններուն, հանրային օգնութիւն չեն համարուիր):

Այցելեցէ՛ք CalEITC4Me.org համացանցի էջը



Դեռ ուշ է՝ ձեր գումարը պահանջելու համար:

Դուք կրնաք ներկայացնել ձեր հարկերը և կանխիկ գումար կրնաք ստանալ իբրև հարկային վարկերէն՝ նույնիսկ Հարկայինը ներկայացնելու Օրէն ետք:



Եթե ձեր 2021 թուականի ընդհանուր եկամուտը \$12,550-էն նուազ է, ապա կարիք չունիք ձեր հարկերը ներկայացնել, բայց աւելի լավ է ներկայացնել.- ներկայացնելը կը նպաստէ, որ Դաշնակցային և նահանգային կառավարութիւններու հարկերու պատկան մարմիններէն գումար ստանալու:

Ձեզի ուղարկուելիք գումարը մի՛ կորսնցնէք: Ներկայացուցէք ձեր հարկերու թուղթերը որպէսզի կարենաք ձեզի վերադարձուելիք գումարը այսօր իսկ պահանջել:

Ինչ են ձեզի վերադարձուելիք գումարները (հարկային վարկերը): Հարկային վարկերը, օրինակ՝ Քալիֆորնիոյ մէջ ձեր տարեկան եկամտահարկին դիմաց ստանալիք գումարը (CalEITC) և երեխաներու հարկային վարկը (YCTC): Այս միջոցները կ'օգնեն ցած եկամուտ ունեցող աշխատողներուն իրենց վերադարձուելիք գումարը աւելցնելու կամ ալ հարկի տակաւին վճարուելիք գումարի չափը պակսեցնելու:

Ո՞վ իրաւունք ունի CalEITC-ին և YCTC-ին դիմելու: Դուք, ամենայն հաւանականութեամբ, իրաւասու էք CalEITC-ին, եթէ աշխատած էք և 2021 թուականի ձեր եկամուտը \$30,000-էն պակաս է, նույնիսկ եթէ չունիք Սոցիալական Ապահովութեան թիւ (Social Security number): Եթէ դուք նաև ունիք մինչև 6 տարեկան երեխայ, ապա անոր համար կրնաք պահանջել մինչև 1000 ԱՄՆ տոլար YCTC-էն: Ձեր ստանալիք գումարը կախեալ է ձեր ընտանիքի չափէն (անդամներու թիւէն) և ձեր տարեկան եկամուտէն:

Ինչպէ՞ս կրնամ հարկայինի վարկեր պահանջել: Միակ միջոցը՝ ձեր հարկերը Սոցիալական Ապահովութեան թիւով կամ ITIN-ով ներկայացնելն է: Նույնիսկ եթէ ձեր հարկերու թուղթերը չի կրնաք մինչև Ապրիլի 18-ի ժամկետը ներկայացնել քանի որ ընդհանրապէս հարկերու թուղթեր չէք ներկայացնել, կրնաք ձեր այդ թղթերը ներկայացնել նախորդող երեք տարիներուն համար:

Արդիոք տուգանք կը ստանամ եթէ հարկերու թղթերս ներկայացնեմ: Ոչ անպայման: Կրնաք տուգանք ստանալ միայն այն ժամանակ երբ հարկերու պարտք ունիք: Նույնիսկ նման պարագայի կրնաք անսավճարի ձևով վճարել ձեր պարտքը:



Այցելեցէ՛ք CalEITC4Me.org՝ աւելի իմանալու հարկերէն ձեզի վերադարձուելիք գումարին մասին: Կրնաք նաեւ դիմել ձեր մօտ գտնուող եւ IRS-ի կողմէ ընդունուած եւ հաստատուած անվճար մասնագետի մը:

